

# ԼԱՊՏԵՔ ԴԻՈԳԻՆԵԱՆ

## ՀԱՆՁԵՍ ԱԶԳԱՅԻՆ

ԷԱՊՏԵՔԻ ՀՐԱՄԱՆ 60 օրինակէ կը բաղկահոյց  
Հրչանին զինն է գումակն . . . . . 40  
Արաշրջանն . . . . . 25  
Գումակն համար . . . . . 50  
Խրաբանայիր օրինակի զինն է փառոց . . . . . 30

Ծանոթագր տաղը 2 գոհեկան է:  
Կամակ կամ ո՛ և է զրութիւն պէտք է ու զիել  
առ Տնօրին և Տէր Արամ Աշճեան և Պաղիս  
Ար մագուլիս խան վարի յարի թիւ 35  
Հրաբարական զրութիւնը ես չեմ արուեր:

Ա. ՏԱՐԻ Ա. ՏԵՇԱՆ

1884 ՅՈՒՆԻ 24

ԹԻՒ 3

## ՀԻՓԱՆԴՈՒԹԻՒՆ ԼԱՊՏԵՔԻ

Լապտեր ում ամիսէ հետէ առ կայծ-  
եալ վիճակ մը ունեցու . . . բայց բոլորովն  
շնչառ:

Եւր այս վիճակին պատճառ ոչ իւզին  
անքառականութիւնն էր, և ոչ ա՛ պատ-  
րոյդին անցարմանութիւնը զի ասոնք պէտք  
եղածէն տեսնին ունէր:

Լապտեր զբուկան տապարէզին վրայ  
երկու անգամ միայն երեւանէ ետքը երր  
պատրաստուած էր երբարդ անգամ ի հան-  
դէս գալ, բայն իրեն - մի՛ երեւար:

— Ք՞նչու:

— Վան զի հրւանգ ես :

Լապտեր քաջ գիտէր թէ ինքը բնաւ  
հրւանգութիւն մը չընի, ոյլ ատկայն բար-  
ձաց կաղմանէ եղած պնդման հնազանդե-  
լով՝ գլուխը բարձին գրաւ և պատկեցաւ:

Օրեր անցան, միշտ ինքինքը կշռե-  
լով համեզուած էր թէ հրւանգութիւն մը

չանի, բայց բատ որում պնդովներ կային  
հետեւ աբար բժշկի մը բերուիլն անհրաժեշտ  
էր:

Եկաւ բժիշկը, և զննելէ ետքը բատ  
ու է բանեւ ութ ամիսէն կանցնի:

Այս բժիշկին համբակութիւնը՝ բարե-  
կանաց մէջ ինդիր ըլլալուն, պարտուորե-  
ցանք մէկ ուրիշը բերել:

Այս ալ զննեց, քննեց ու ըստ, շա-  
եզած տեղ լուրեւ վատելուգ հետեւ անքն  
է որ կը քաշեն . . . բան չիկոց երկիրդի բայց  
պէտք է որ ութ ամիս հանդիսաւ ընեւ:

Ուշ-շառ բարեկամին մէկը աւելի հը-  
մուաւ բժիշկ մը բերաւ, որ ամէն կողմն  
զննելէ և քննելէ ետքը բատ . . . Դժուռույն  
հանդիպեր ես . . . բան չէ կանցնի, քիչ մը  
քրսնել պէտք է, սակայն ութ ամիս պատ-  
կելու ես:

Առաջնութեանն համար բժշկաց ցու-  
ցած պայմանաւամը միւեւանց նման էին,  
սակայն ենթակայ եղած ախտիս նկատմամբ  
յայսնած կարծիքնեն տարբեր . . . հետեւու-  
սար խորհրդ ածութեան մը կարեւորութիւ-  
նը զգալով, երեք բժիշկներ մէկէն հրաւի-

բեցինք. Եկան և երկար, շտա երկար զլնանութենէ և խել մը խորհրդածութիւններէ վերջ, սա եղբակացութեան հասան թէ բէրե հու ճաշ ճաշ է և պէտք է որ ուժ ամիս հանդիստ ընեմ:

Ալ կասկած չունէի թէ իմ հիւանդութիւնութիւն ութամսեայ հիւանդութիւն մէք ուսկից աղասանելու համար պէտք էր որ լուսինը երկնից վերայ ուժ անդամ խը շըրջանը աւարտէր:

Հիւանդի մը համբուած օրերն ալ ո՞րքան կերկարին:

Եւ երբ օրերը համբելու անձկանօք ՚ի խոր քուն մոտած էի, Դիտդինէս մօտենաւ լով ինձ ըստաւ.

Հով էր գպեր,  
Անցան օրեր,  
Ի՞նչ ես թմրեր,  
Առ սա լապտեր:

Ամենայն երկիւղածութեամբ գարշապարացն համբայր տալսվ, բազմելով ձեռքէն առի, և

Ահա կուգամ Զեղ, ժողովութիւն լքեալ, իմ հիւանդութեանու անկողնէն ելեալ. Ամէն մէկ ամլու մէկ քսնի անդամ, Խոզով ինդալով Զեղ ներկայանամ. Ուրախացնեմ, զուարծացնեմ:

Երեսուն պըլիկ փոխարէն կառնեմ.

Աղօթք ըրէք որ նոր հով չդպչի.

Աւելի ծանր հիւանդ ըլինի:



### Ա.Խ.Ա.Խ.ՕՏԵԱՆ ՊՏՈՅՑՆԵՐԸ

Ճշմարտութիւնը կատակաբանութիւնէ շախորժիր, կատակաբանութիւնն ալ ճշմարտութիւնէ. ուստի՝ ըստաներուս կրնաք չհաւառալ, կամ թէ հաւառալ՝ եթէ կը փափաքիք հաւառալ: Ես առ մը խիստ կանուխ ելայ, թէսկտ հոյերը կանուխ ելլել

չես սիրեր, և իբրեւ ճշմարիս հայ, խորհնել թէ կարդալը ոչինչ բանէ, առունէս գուրս ինկայ. հոս, հոն, աւզին, անզին ըսելնիքէն՝ պատահեցաւ որ տան մը դրան առջեւէն անցայ. սրավիշեառեւ գեռլաւ մը լուսցած չէր՝ այս տանը գետնայար. կի սենեակը ատկաւէն ճրագով մը կը լուսաւութիւն մը, գու ըսէ, կուր մը կը դառնար: Հետաքրըքառաթիւնս սասկալի է, կանդ առի, և ականջ դրի և լուցի:

— Կուզեմ, կուզեմ, կուզեմ:  
— Չունիմ, չունիմ, չունիմ:  
— Էյ ի՞նչ պիտի ընենք, հաց ալ չունիմք վէտէլամ:

— Հացը գանձակին հետ ի՞նչ վերաբերութիւն ունի:

— Սմէն բան իւր պէտքն անի. մարմինը հաց կուզէ, միտքը գիրք և աղջկան մասները՝ գանձակի:

— Ֆիստանը մանցար:  
— Ան ալ գոնեն լուէ:

— Եթէ սանն բան իւր պէտքն ունի. Պրագանն ալ սատկի պէտքն ունի:

— Ան իմ գիսանալու բանս չէ:

— Քսել է որ մարդ իւր չգիտնալու բաները կը նայ ունենալ:

— Անշոշա:  
— Անանկէ նէ, ես ալ հացէն զատուրիչ սանն բան չգիտնալու հարկին մէջ եմ. ներելի չէ:

— Դուն հայր մ'են:

— Դուն ալ զաւակ մ'են:

— Էյ ի՞նչ ընենք.

— Ես հայրամիւն ընեմ զուն ալ

զաւկութիւնդ:

— Քսել կուզես թէ կոյր անուս Անըցիս մամ, իւնզին Լուսեա:

— Անանիգ լոյսը քեզի կը բաւէ. շատ-

լոյսը աչքի վնասակարէ հէմ:

— Հասկայ որ գուն պիտի մեռցնես խա-

— Աստուած չընէ , խենդ գեռ քեզի պիտի կարդեմ ես . գեղեցիկ սիրուն տսեալ և հարուստ երիտասարդ մշ՝ հայէն , պիրքէն , գաշնակէն աւելի չո՞քէր :

— Ա՞հ . . . . .

— Զես պատասխաներ :

— Ա՞հ , հայրիկո , ներէ որ վշաացուցի

զքեզ այս տռաւօս :

— Զէ՛ , զաւակո չէ , ես միշտ պիտի ոիրեմ զքեզ :

Այս խօսակցաթեան ատեն ճրագն մարեցաւ , քանդի արգէն բռւական լուսցած էր . տունը խաղաղեցաւ , քանդի իմաստուն հայրը իւր ապջկան տկար կողմը շատ լու ճանչցած էր , և ես նորէն ճամբայ ինկայ անփծելով ինքինքո որ սոզիկ ծնած չէի :

#### ԲԺՇԿՈՒԹԻՒԹԻՒՆ

Բժշկութիւնը բարձր բան է բարձր բանն ալ բժշկութիւն է , կրուէ , կարծեմ ժողովրդեան առած մը , որովհեան բարձրութիւննալ ըդբարձրութիւնը կարե՛ , ուստի երբէք չարախուութիւն մը լինելէ չպիտի դադրի կարդ մը մարդոց՝ ճարատար բժշկաց մասին ըրած սաղիսութիւնը՝ թէ բժիշկներն աւելի արբանագ բութիւն ունին հիւանդներն երկինք զրկելու , քան թէ զանանք բժշկելով՝ վերըստին մեղ պարզեւելու : — Ո՞վ կընայ ուրանալ թէ երկինքը բարձրութիւն մէ :

#### ԳԵՂԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Կըսեն թէ գեղագործներն յաճախ սիսալ գեղեր կաւատն , կամ , շատ անգամ յաճախորդին տռւած գնոյն համապատասխանելու համար՝ գեղերն նշանակեալ քանակութենէ պակաս կը գնեն : Ներեցէք որ ըստմ թէ ոյս ալ անտեղի մեղագրութիւն

մէ՛ , նկատելով որ գեղագործներն աւելի բժշկաց զդացմանց և ըզձից համակերպելու են քան թէ անսնց խօսից . եւ եթէ բժիշկներն երկնից սիրահար են , դեղագործաց երկրասիրութիւնն անհաւատարիմ ծառայութիւն մը չը պիտի համարուի :

#### ՎԻՐԱՑՈՒԺՈՒԹԻՒՆ

Վիրաբուժութիւնն վէրքերն բուժելու արտևասն լինելով՝ վիրաբուժներն շատ վէրքնը չկրնալ բռւժելու դժբաղդ հարկին մէջ կը դանուին : Ասոր համար հմտւա վիրաբոյշները մարմնոյն անբուժելի վիրաբուժեալ մէկ անգամն կարելու որոշման յանդած են , որով տմեն հմտւա վիրաբոյշն , ըստ բժշկական ակադեմիայի որոշման , ամենէն աւելի ձեռք կամ ոտք կտրող վիրաբոյշն է . բայց ոյս սկատիւն՝ կըսեն թէ՝ դեմ վիրաբոյշներու վերջնական բաժինն ընելու արգելք եղած էն զինուորներն , որք պատերազմաց մէջ կտրելու գործողութեան մասին աւելի մեծ հմտութիւն մը վաստիած . ըլլալով՝ սաստկագոյնս բողոքած են ակադեմիական այս անիրաւ որոշման :

#### ԱՍՈՒԼԻՄ

— Աւետիս աղա , ԲՇնչու արտամեր ես , ի նշու թօփալ կը քալես կոր :

— Մի հարցուներ Գարեգին աղա , անցեալ օր խումխաբուի ստասիօնը կեցած ատենս , շմէնտըֆէ ալ անանկ ծունկիս զարկաւ , որ քիչ մնաց ամբողջ տաներ :

— Զարմանալի բան , փոխանակ ու լախաթեան արտամեր ես . ամէն մարդ չըմէնարքէոը ինծի զարնէ տէյի իւենդ կելէ՛ , դուն ինչու զարկաւ տէյի կը արտամիս ,

— Քա՛ տուտու՛, կնքահար աղանէ :  
 — Աղջիկ', ո՞ր կնքահարնիս է :  
 — Մանամար, քանի կնքահար ունիս  
 քի որի ըլլալը կը հարցունես :  
 — Մեր աղային սայէէն կնքահարներ-  
 նուս թիւը ՅԵ ի հասաւ :



ՄԵ հրիւպէ, սա ելմաններդ բեր ծա-  
 խենք, մեղք է, օր օրի կիջնայ կոր :  
 — Ելած առենք առե՞ր որ ինչած ա-  
 ռենը պիտի ծախես :



— Զես խպնիր, ծօ՛ անպիտա՛ն խո-  
 ռութիս առջեւէն բօթիններս կը գողնաս  
 կոր :

— Ներեցէ՛ք պարսն, ձե՞ն ըլլալը  
 չգիտէի :

— Բայց քուկու չըլլալը լաւ գիտէիր :



— Հայրիկ, սա խումբին նայէ մայրիկս  
 կը լմանի, երթամբ բանեմ :

— Սոտին եկուր տղաս, այն խումբի  
 չէ խառզա է, կելլէ ձեռքդ կը կըսծէ :



— Ֆալսիսնը բերէ՛ք, պառկէ՛ ծօ՛,  
 անիծից ծնունդ, չա՛թ . . . փա՛թ . . . չութ.

— Մեզա՛յ վարժապետ', մեղա՛յ, ակա-  
 մայ մեղանչեցի :

— Նզովից սրմա՛տ, ես ալ քեղ ա-  
 կամայ պատժեցի :



— Պետրո՛ս աղա, առ հեղու պուղա-  
 տա ունինք, վաղը չամաշընիին խաղար  
 պիտի ընեմ :

— Ես ձեր պուղատարը չամաշընը

շտեսայ քի հիմայ չամաշընի կանչը բո-  
 սրան չէ :

— Ե՛յ ի՛նչ ընենք մեզայ, հի՛չ փոխ-  
 նորդ չամաշըն նէ՛ :

— Ազագաներուն մէջն Ելլէրիցիները  
 զատեցէ՛ք, հազէք օր անցուցէք :

Ալէքսանդր Տիւմա օր Գալայիօն դիւ-  
 զէն անցաւ, անոր սեխերը կերտու և հա-  
 ցաւ, իւր կանկառներէն ճաշակեց և սքան-  
 չացաւ :

Եւ որովհետեւ երախտագէտ ստամքա-  
 մունէլը, իւր հրաշանչէտ օրագրին մէջ հըս-  
 չակեց Գալայեօնի սեխերն և կանկառները

Արդ Շավահեօնի մէջ, ինչպէս ամեն  
 ուրէք, թաղապետական խորհուրդ մը կայ:

Գալայեօնի թաղապետական խորհուր-  
 դը մինչեւ յարտասուս զգածունցաւ Ալէք-  
 սանդը Տիւմայի գովեստին :

Եսա մը նիստերէ և վէճեցէ յետոյ,  
 Գալայեօնի թաղապետական խորհուրդը ո-  
 րոշեց միաձայնութեամբ թէ տարին ՅՈ սե-  
 խի և ՉՅՈ կանկառի եկամուռ մը պիտի  
 կապուէր (Պրաժլոն Գերկանի) մեծանուն  
 հեղինակին :

Ամէն տարի, Տիւմա, ընդուները  
 թաղապետական խորհրդին ընծայն, հպար-  
 տութեամբ կրսէ :

— Անանքիս մէջ շատ պատիւներ ըն-  
 դունած եմր սակայն ոչինչ այնքան զիս-  
 յուզած է, որքան այս փոքրիկ գիւղին  
 պարզ ընծայն :

Ենրայի մէջ, ձեռնոց վաճառողի մէ-  
 խանութը մարդ մը ներս կը մանէ և կըսէ :

— Զունոց ունիք :

— Այս՛, նումէքրօնիդ քանի՞ է :  
 Երկու հարիւր չորս :

Զունոց վաճառողը զարմացմամբ ե-  
 րեու կը նայի, և կիմանայ թէ յաճախոր-

դը կառավար մէ և և կտոքին թիւը ը-  
 սեր է :

Պարտք ունեցող գպրացուկան մը իւր հօլլ հետեւեալ նամակը զբկեր է :

Սիրեի հայրա :

Այսօր երկու շարթի, քեզի այս նամակը կը դրեմ որ վաղը երեք շարթի նամակատունէն առնես : շրեք շարթի զայն պիտի կարդաս հինգ շարթի ինձ պատասխան զրես, ուրբաժմ թղթառունը ձգես, որպէս զի շարթ առնեմ անկէ և կիրակի առն դամ :

\* \* \*

Մասնամ, կաթնառ մը եկաւ :

Ըսէ որ մենք չոչիս չոնինք :

Զիյում, ամսն մը կաթ ձգեց դնաց :

Անպիտան, կաթնառածօս, ը չըսն որ համինմ:

\* \*

Մարտիկ տղա, առ գէշ բնիկը ուրիշ բերիր մեզի զրացի ըրիր :

Զիմ կարծեր թէ գէշ կին մը ըլւաց, վասն զի անունը Ասորիկ է :

Այս, անցեալ օրուան կախաւած գողին անունն ալ Ասարք եր :

\* \*

Ծո տղայ անձրեւ չկայ, ի՞նչու այսքան թրջեր ես :

Դու անանկ գիտես թէ անձրեւ չը կայ, վախարին քամսաւան գնա տէ, ու մէն մարդու ձեռքը գտնաւած պաղըններէն գոյացած հեղեղը տես :

\* \*

Ինչպէս էք միւսիւ տօքթէօս :

Շտա աղեկ չորհակալ եմ :

Տէր եղբայրնիդ ի՞նչպէս է :

Աղօթող է :

Սու մեր հիւանդը յուսամ թէ մօտենա անկողնէն կը հանէք :

Բնաւ հոդ մի ընէք այդ մասին :

Եթէ ես չկնամ հանել, աէր եղբայրս կը հանէ :

\* \*

— Տուսու, ամսն ուս ուր կատուն բոնէ :

— Ծօ՛ կատուն ի՞նչ պիտի ընես .

— Ետեւէն առջեւէն պիտի կարեմ, օրթան քրօջս մանշն պիտի շինեմ:

\* \*

— Բարեւ Արբահամ աղա :

— Ասուուծոյ բարին :

— Յուսում թէ լու եք :

— Շատ լու չորհակալ եմ :

— Տղագ ինչպէս է :

— Աղէկ է, հիմա տեսնէք նէ չէք ճաշադր :

— Ի՞նչու, գերացու, նիհարցաւ, ի՞նչ եղաւ :

— Զէ ճանլիմ թեղաղոկան աղա եղաւ :

\* \*

Մարգոն մէկը լալով կամուրջն վըրային անցած ժամանակ՝ պանդուխու տէր-աէր մը մօտենացով կըսէ :

— Ասուուծ քեզ երկար կեանք աալ աղան, ուր կնոտիք, մեռնողը ի՞նչդ էք, ե՞րբ պիտի վերցունէք :

— Մեռել չոնիմ, տէրսպապա, իմ վիճակիս վրայ կուլամ, չօլուխ չօնուխ տէր, գէթ հինգնցի մը կարու եմ երեսկյեան չոր հաց տանելու և եթէ ունիս, տոր ինձ հինգնց մը :

— Ուրեմն մէկանդ լոնք - կը պատաւիանէ տէրտէքը :

Բերայի շիտակ ճամբուն վրայ մարդ մը :

— Փարտօն տիկին - ըսելով՝ կնօշ մը գլխարկին ետեւի երկար գնտասեղը կըաշէ :

— Ի՞նչ կընէք, միւսիւ — կը հարցունէ  
ախլինը :

— Ոչինչ, արեկոյեան քեպտով այս  
շիշով եփելէ և ուտելէ ետքը, վասահ ե-  
ղեք որ զայն կըկին ձեզ — պիսի վերադար-  
ձունեմ — կը պատասխանէ մարդը :

\* \*

— Միւսիւ կարգիս, ոյս գիշեր երա-  
զիս մէջ քեզի հետ շատ խօսեցայ :

— Աւրեմն խնդրեմ, ներողամիտ ըլ-  
լաք, միւսիւ թասկալ, իմ բնաւ չը պատաս-  
խանելուս :

\* \*

— Զա՛թ չա՛թ :

— Ի՞նչ կուզէք պարս :

Կը ինդրեմ միւսիւ տօքթէօս, որ  
հաճիք ինձ հետ ընկերանալ ծանր հիւան,  
գի մը պէտք եղած դորմանն տանելու :

— Իներէք պարսն, օքէրասիօնէ մը  
դարձած ըլլալուս շատ հոգնած եմ և ա-  
ռաւօտուն կրնամ գալ:

— Բայց եթէ ձիւանդը քան զձեղ  
կանուխ ճամբայ ելնէ ի գերեզման :

— Հոդ չէ ուրեմն առաւօտուն ես շի-  
տակ գերեզմանատուն կերթամ՝ զի՞նքը  
տեսնելու :

Անցեալ օր բարեկամիս միոյն ննջարա-  
նը մասց և զինքը պատկած գտոյ, քիթին  
վրաց ակնոց մը դրած :

— Այդ ի՞նչ է, հարցուցի զայն ար-  
թընցնելով, քնացած ատենդ ակնոց ի՞նչ  
պէտք է :

— Օ՛չ, ի՞նչ ընեմ, պատասխանեց  
բարեկամա, աչքերը շիհլով, այնքան էար-  
ճամաս եմ որ առանց ակնոցի չեմ կրնար  
բան մը տեսնել երազերաս մէջ :

—————

## ՍԵՕԶ ՍԵՕՀՊԵԹ

— Նէ՛ օ, Ավմօնիկ, ոէնտէ պիր քըր-  
կընլըկ է օրիւեօրըմ :

— Պա՛ք ատամ, կէնէ պիզիմքի խոս-  
թա, պիլմէմ քի էօլէսի մի խայլըլը, ա-  
րիլմէսի մի :

— Հէքիմ նէ՛ վիղիթա ալըյօր :

— Պէհէր սէֆէրինէ պիր լիրա :

— Էօլիւսինէ նէ՛ մասափ կիսէր ա-  
ճապա :

— Պիզիմ վավագ «ինչոդ պէտք է  
ես ամէն պանով 218 ու կէսով կը լըմին-  
ցունեմ» տէյօւ:

— Սէն պիլիրախն ամսո, պանա գալ-  
ոց վաքիմըն միւսառտէսինէ պատարագ,  
էօլմէսի տահաւ խայլըլը օլմալը :

\* \*

— Միհրան ազա, շու քալիպիաթա  
շարապնտան քալանըյօրմըն :

— Լոք, նէ իմիշ մնան մորիփէմի :

— Ամսն էֆէնտիմ տէմէ, էօլէ պիր  
իշտահ աչըյօր քի:

— Զօր թօհափորն պէ ատամ, իշտահ  
քարատաճաք պիր իլոճ պաւլուն խէ օ-  
նու ոէջլէ :

\* \*

— Պարսն Մաթիկ, նէ հալտէսին պու-  
քուլըմ, օղաննըկ կիւլիւկ մէսարիթինա-  
ուլ, քութայուլըն :

— Քիրէմիտ աքտարմա իլէ :

— Էյ տիւրկէրլիյէ աշնալըլըն վալ  
մը :

— Աղնայամատըն ատամ, շունտան  
պունաշն էօտիւնճ վարա ալըյօրում, օն-  
քրոր իստէտիկէրիստէ, տիկէրինտէն ալըպ  
օնլարա վերիյօրըմ, իշուէ պէօյէճէ քիրէ-  
միտ աքտարըր կիպի կէշինմէքտէիլ:

\* \*

— Կէօլիւն այտըն ուստա Պապիկ :

— Նէ՛ վար :

— Պուղառց պու սէնէ բէք պօլ ը-  
մլչ:

— Թուքալթ փարա' բէք քըթ ըմլչ:

\* \*

Դրիգորիկ պէօլէ սէօքմէղ այօզուլ,  
պէն պիր չէ տիւշինախամ:

— Նէ տիր,

— Սէնին իլէ աքընթըտտ եէտէկ չէ-  
քէլիմ կէջնէլիմ:

— Պէ քարտաշըմ, նէշէյէ կիթսէք  
բախտըմըլ պէրտպէր տէյիլ մի, օ' վաղթ  
տտ ոուլոր եօքարը տքըպ, եէտէյէ հա-  
ճէթ պրաքմազըոր:

\* \*

— Պօզն' ազա օ' քէչիթ նէշ ետպաշ  
հաքասն:

Ալլահ պէրտողնը վէրսին, պիղիմ սիւ-  
տանաց քոչմըլչ. պիր միւտտէթ չօճուզը  
քէշի սիւտիւ իլէ պէսլէյէճէյիլ:

— Աիւտանայ նէյէ քաշմըչ

— Ա. ճըքան:

— Զոնե իթմէմ քի քէչի սիւտանա-  
տան զիյտէ տարանորն աճըլա:

\* \*

— Նէշ չայըշըյօրսուն, ծօ, կորտպետ:

— Տէսուէրէնին տիշէրինի քըրըյօ-

րը:

— Է. յօնկրտ քէսմէղ նէշ:

— Էշնէ օ' քատար քէսկին սիշ վար  
քի, քայրը պուլունսոը արթըյէ չէյ տիր:

\* \*

— Եկար նայինք, զաւակո, ի՞նչ կը  
ապրիս կոր գպրոցին մէջ, ըսէ ինձի նայիս  
առքաթիւնը ի՞նչ յատկութիւններ ունի

— Հալրիկ, մարմնաց ծաւալը կը մեծ-  
ցընէ, կերկնցնէ . . .

— Շատ լաւ, հազար ցուրտը ի՞նչ յատ-  
կութիւն ունի:

— Յուրան ալ, ընդհանուրակն, մար-  
մինները կը սեղմէ, կը կարծեցնէ:

— Հա՛, զաւակո, կը պատասխանէ  
հայրը, անոր համար ամսութ օրերը երկար  
և ձմրան մէջ՝ կարծ կը լուսն:

: Ամենատեղ կնոջ մը երիկը անդորժ  
ըլլալով, կերթայի երկաթուղեաց ընկերու-  
թեան մը տնօրէնին և իւր երկան համար  
գործ կը խնդրէ:

Յեաց, կը յաւելու անոյշ ձայնով մը.

— Եթէ այս գործը կատարէք, ե-  
րախտագիտութիւնս անսահման պիտի ըլ-  
լայ:

— Ո՛չ, սպառնալիք մինէք, խընդ-  
րեմ, կը պատասխանէ տնօրէնն սոսկմամբ:

Տիկին մը ցրց ամսութինն նոյն օրն իսկ  
մեռած էլք, վերջին ծայր յուսահատ վի-  
ճակի մը մէջ կը գտնուի.

Ա՛չ, Աստուած իմ, կը գոչէ, որչափ  
կը փախտքէի որ ասկէ ութ օր ետքը լի-  
նէի:

— Ի՞նչու համար, կը հարցնեն իլեն .

— Արայիշեաւ այն ատեն սյլեւս ա-  
մեն բան մոքէս պիտի ենէր:

\*\*\*\*\*

### ԱՆՀԱՅՈՒԹԻՒՆ. Ա. ԻՄԱՐԴԿԱՆԵ

Պարսն մը՝ որ գոհանայ մէկ տարիու-  
հիսով:

Պարսնուհի մը՝ որ ունենայ միայն մէկ  
տարիուսը:

Մէկ բոլով ժույկալ քահանայ մը :  
Բարեկամ՝ որ չարիք չկատենայ :  
Մամնայի կամքը Առածձոյ էամքէն  
չգերագասող կղեր մը :  
Յարկաւարք մը՝ ըրուն հազին կամու-  
զիկոսոթիւնը չսկէ :  
Վաթառն ֆրանքով վաթառն տարի-  
ներ ունեցող չոյ վաթապես մը :  
Պիզմարքի թշնամի բայց Պիզմարք լի-  
նել չմափաքող եւրոպացի դիւնագէտ մը :  
Դաշնագրութեան թշնամի աէլութիւն  
մը :  
Դետնահօյեաց Անդղիացի մը :  
Երկնահայեաց չըեայ մը :  
Եւ վերջապէս՝ չարտասուող խմբագիր  
մը :

## Ա.ԴԱՄԾՈԿԱՆ ԲՈՌՈՒՐԱՆ

Ճշմարտոթիւն . — Ժամանակիս ան-  
ձանօթ դիւցաղնը :  
Փիլիսոփայութիւն . — Յուլիսի աօթա-  
զին ներշնչութիւնները :  
Բանաստեղծութիւն . — Խմանակաց  
հառաջանք :  
Տաղաջափութիւն . — Տակառին տակը  
կանդառ :  
Ցոյս . — Անկուտի թշուառներուն մը՝  
տընջենաւոք երազը :  
Աւղեղ . — Ատմիաց ընէց , և իմաստ-  
նոց քառակուսի զէնիթը , (երջիկի մա-  
րան մը :)  
Ճառ . — Յնորաբանութիւն ի՞չ :

Ծափ . — Երբ հողմ շոշէ՝ տերեւները  
կը սուսփին , երբ եսոկատոց խելքը փչէ՝  
մարզիկ կը ծափեն :  
Կեցչ . — Աստոցուք ամենեքան :  
Մրցանակաբաշխութիւն . — Արատեաց  
կնոջազլուի զաղրաձուլը :  
Մարմնամարզ . — Քաղաքակրթութեան  
առողմ ցատկելը :  
Բարեկիրթ . — Որ կոկիկ կը հագուի  
ցուղ ի ձեռին , ակնոց իքիթ և զգում ՚ի  
դլուի :  
Բաժանորդ . — Լրազրաց պանդան :  
Արեւելք . — Արկէ կէս օրին արեւ-  
ջագիր :  
Հողի . — Նիթազանդներուն սասա-  
նան :  
Խիզճ . — Սրամն ասանցքը և փիլիսո-  
փայութեան անդազթ սասիլը :  
Երխուասարդ . — Ասեծարձակ ի՞չ :  
Մահ . — Կենաց զարթումը :  
Կեռնք . — Մահուան երազը :  
Գերեզման . — Խոյն և շնչն մէջ հո-  
ղեղէն սեմ մը :  
Լուպտեր . — Դիոդիւելու ուղեցոյնը :  
ՈՐՄՈՒԴ

## Ա.ԶԴ

Լապտերի առաջին և Երկ-  
րորդ թիւերը ձեռքէ 50 փորա-  
յի կը ծախուի :

ՏԵՐԻԿ  
ԱՐԱՄ ԱՇՅԱՆ